

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՕՇԱԿԱՆԻ ԱՆՏԻՊՆԵՐԵՆ

### ՆԱՐԵԿ

Ա.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱԽԱԳԻՒԹՅԵՐ

**Գիրք:** — Նարեկացիին գործերուն մէջ առնելին նշանաւորը Ազօթամատահան մըն է, ժողովրդական բառով Նարեկը: Անիկո կը բաղկանայ 95 գլուխներէ: Գիրքին սկիզբը կայ Դրութիւնք ըստած ճակատ մը որ իրը թէ գործին ընդհանուր հանգամանքը կը ճշդէ: Մութ ու Նարեկահան ոճով խմբակրուած այս նախամուտը կասկածելի կը թուի ու բանասէրները կը մերժեն զայն Նարեկին մաս ընդունիլ: Գործին բուն մարմինը կազմող իննուունը հինգ գլուխներէն երկուքը (Բան ՂՅ. և ՂԴ.) մեկնողական էջեր են, առաջինը կոչնակին, երկրորդը միւռոնին նուիրուած: Ասոնց թարգմանօրէնքը պէտք է բացատրողական հասկնալ: Գիրքին վերջը կայ առանձին յիշտակարան՝ Յիշտակարան մատենիս դրութեան վերնագրուած՝ ուր ժամանակը կը փռուի, արեին ուղղուած մեծագորդ բացազանչութեամբ մը Դիտելի է որ իրը ազգային թագաւորներ գոյութիւն ունին, Նարեկացի չի յիշեր անոնց անունը ու պատիւզ կ'արձանագրէ՝ վասիլ մեծայալթ կայսերաբարչաւանքները: (Այս պա-

կային և կենդանային մոթիվներով գծուած են:

Պէտք է յատկանչել որ Զեռագրիս Մարկոսի աւետարանը չի պարունակեր վերջաւորութեան ծանօթ յաւելուածը՝ գլուխ ԺԶ. 9-20: Ասոր փոխարէն Ցովհաննու աւետարանի վերջաւորութեան ունի բաժին մը պառնիկ կնոջ վերաբերալ:

ԶԱԻԷՆ Վ.ՐԴ. Ա.ՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Ֆիլատելիքա

10 Օգոստոս 1963

բագան անոր համար՝ վասնցի Նարեկացի Անձնացեաց թագաւորին խնդրանքով գրի առած էր ուրիշ ներբողիան աշխատութիւն մը:)

Նիւթը: — Հետաքրքրական է ցանկը որ պատրաստուած է գիրքը զործածազնիրուն կողմէն: Ահա անոր մէկ քանի չըջանակ ները.

**Ազօթք աւտուօտու.** Բան Խ. ԶԴ. ԶԵ. ՂԲ.

**Ազօթք գիշերայնոյ.** ԺԲ. ԽԱ. ՂԱ. ՂԴ.

**Ազօթք զզջման.** Է. Բ. ԻԲ. ԻԶ. ԻԵ. ՀԱ:

**Ազօթք խնդրելոյ զշնորհն և զթաղութիւն մեղաց.** Գ. ԺԵ. Ի. ԻԴ. Լ. ԼԲ. Խ. ԽԵ. ԽԹ. Ծ. ՄԵ.

**Մազթանք հաւատոյ.** Ժ. ԺԱ. ԺԱ. ԺԴ. ԺԵ. ՀԵ.

**Մազթանք յուսոյ և սիրոյ.** Բ. ԺԲ. ԼԴ. ԼԵ. ԽԲ. ԽԹ. ԿԵ. ԶԲ.

**Ազօթք յուսաչ քան զպատրագն կոմհ հաղորդելոյ.** Դ. Ե. ԻԴ. ԼԴ. ԼԵ. ԽԴ. ԽԵ. ԾԲ. ՄԲ.

**Ազօթք զինի պատրագին կամ հազարդելոյ.** Ա. Ե. ԻԴ. ԿԵ. ՂԵ. ՂԲ.

**Ազօթք ի սուրբ չարչարանս Քրիստոսի.** Ի. ԻԵ. ԻԲ. ԼԶ. ԼԵ. ԽԴ. ԽԲ. ԾԲ. ՄԲ. ԿԶ. ԿԵ. ՂԶ. ՂՋ. ՀԱ. ՂԵ. ԾԲ. ՄԲ.

**Ազօթք առ սուրբ Աստվածամայրն.** ԻԶ. Զ.

**Ազօթք բարեխօսութեամբ սրբոցն.** ԼԱ. Հ. ՀԱ. ԶԲ. ԶԲ. ԶԵ. ՂԱ. ՂԱ.

**Ազօթք առ հրեշտակն և առ պահապան հրեշտակն.** ՀԱ.

**Ազօթք վասն բարի մահանան.** Բ. ԿԶ. ՀԳ. Զ.

**Ազօթք վասն բժշկութեան.** Գ. ԺԴ. ԺԷ. ԻԲ. ԻԵ. ԽԲ. ԽԹ. ԿԵ. ԿԳ. ԿԵ. ԿԶ.

**Ազօթք վասն հոգիվարաց.** յիշտական մահան գերեզմանի, յարաւթեան և գոտասամանի, Ա. Բ. Է. Ի. ԻԴ. ԼԲ. ԼԵ. ԼԹ. Խ. ԿԵ. ԿԶ. ԿԵ. ՂԵ. ՂԲ. ՂՃ. ՂԹ. ԶԲ. Զ. ԶԱ. ԶԲ. ՂԱ. ՂԵ. ՂՃ. ՂԹ. ՂԲ.

**Ազօթք վասն նաջեցելոց.** ԶԶ.

**Ազօթք վասն հարուածոց արտօրէից.** Գ. ԿԳ. ԶԵ. ԶԹ. ՂԱ.

Անշաւշտ այս նշանաւոր ցանկը բառական է լուսաբանելու համար եթէ ոչ հե-

զինակին մատյառութիւնը, գէթ ընթերւ ցաղներուն փնտառածն ու դառն ը Ազօթաւատեանին մէջ:

— Կեանքքի կարկառուն պահերէն, Միշին դարու մեծ մատնագութիւններէն, քիչպառնէական կինցազի ամենէն խառնունկ ապրաւմներէն առարեր եկած են քովէ քով, կազմիւր համար այդ ազօթքները, եթէ անսնք այսօր մաս չեն կազմիր մեր պաշտամունքի ժողովրդականներին (Ակեղեցական արարագութիւններուն պահուն երգաւած ու կարդացուած տարբերիք) ամբողջութեամբ, կան սովորյան հակումի, խաղաղականի ու բացառիկ ժամերգութեանց նույիրուած պաշտօններուն մէջ: Պէտք կը զգամ աւելցնելու որ անսնք մաս կը կազմին նուն զազանի գիտութեանց (sciences occultes): Անձմբ ահա կախարդութեան ու զաշտկութեան համար յարգարուած նարեկներ: (Այս պարագան կոչ նաև Սաղմոսին, Հաւատով խոստովանիմին, Դանիէլի գիրքին համար ալ:)

Դիրքը լաւ ճանչնալու համար հարկ է արագ ակնարկազ մը աչքէ անցնել զայն լիցնող անձներն ու աշխարհները:

1. ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆԻ, Ամենէն հայուակ ու ամենէն յանախուած անաւնը Ազօթամտահանին: Բառը՝ Նարեկացիին համար՝ քիչ անզամ իմացական յշացք մը, մատածուած ու բնոպանցական վերացուած մըն է: Ընդհակառակը: Գրեթէ միշտ նիւթական, արտաքին, աշխարհային ըսունելու տատիճան զրեթէ չօշափելի, տեսանիլի զգայութեան մը արտայայտութիւնն է ան վերացիքներու անհուն ատարոփ մը, պատկերներու անսպատ առմեջի ըսունեկան չեն եղած այդ հակայ զգացուածը տարազի տակ ձգելոււ Անիկա ամէն գլուխի մէջն է, ամէն մէկ տաղի ու նոյնիսկ բառի մէջ:

Այսքան համապարփակ այդ պատկերը գիրքին ամէն մէկ կէտին երեսն կաւզայ անկարելի ըսունելու ապահճան զանազանութեամբ մը: Ս. Գիրքին բոլոր զբրուագները Անոր փառքին համար տաղի մը, աւելի յաճախ պարզ ածականի մը կը վերածուին: Երկինքին ու երկրին բոլոր զօրութիւնները շարժամի կը հանուին:

անոր աւժը պատկաններու: Ան մարդոց հազին բոլոր աւքերը «կ'արօրագրուին» անոր սրբազն սարսուաը հերթնկարելու համար:

Բանասանդը զիսէ թէ ինչ անհամանիլի բարձրութեան մը հնու ձականի համած է մարդկային թզուկ, արզմ ու փաշի առարրու: Գիսէ թէ առարօրինակ այս բանագայքը մէջ ա՞վ է իր ընդգիտանուուր մեր անկատամի այլ համարածիւնը ուղղ ձակառումին համար: Վասնզի միւս կողմէն մեղք ծաղկազ այդ փոշին որ մարդկային մարմինն կը կաչուի, մհձ է մոնականութ իր գարշանքովը: Աւ երկաւ իշկրուարու զօրութիւններու այս անօբինական գէմքնիդը իմունքինը իմ այլ կ'ընծայէ իր Աստուածային ի խարոց պատի ըստամ այս խօսուկցամթիւնը:

Դաստկան աստաւածաբանութեան բուըր տաւեսաններով հագուած, արեւելքի ձակառագրապաշտութեամբը զօրուած, հրեական զօրութեամբը մը խասացած այդ Աստուածութիւնը մարդկային ու քրիստոնէուկան համար կ'առ մը կ'առնէ իր երկրորդ գէմքնին վրայ մանաւանդ:

Նորեկացիին Յիսուսը պատհութիւն մըն է քրիստոնէութեան մեծ խորհուրդը (mystère) մարդկօրէն զգալի ընելու Այսքանը աստաւածութեան վրայակ տալու մարդկային գերազայն յազգումները, ապրելուն բալոր եղերականութիւնը, չորչարանքին մհձ հանգոյցավը և խաչին անաւոր առշաբարկամայ» ը: Աւելին՝ մարդուն անարգ կուտին մէջ հնմթագրել, դնել կարենալ ինչ որ երեւակայութիւնը կը յդանայ ամենէն նուրբ ու ամպային: Իբր գեղեցկութիւն հազիի, երազի, բարութեան: Անո այս մեծ ու կրկնաւոր պատկերացումը՝ որ չօշափելի իրականութիւն է Նարեկացիին համար, երբ խօսքը կը գործնէ Քրիստոսի: Ես պիտի չխօսիմ նկարագիրներուն վրայ այս մատապակերին: Հարկ պիտի ըլլար գիրքին կէսը արտագրել:

Նոյն քաղցրութիւնը, խմացականացած նոյն զգայութիւնը գրեթէ երեան կաւզայ երկրագիրներուն վրայ այս մատապակերին: Հարկ պիտի ըլլար գրեթէն է որ զօրութիւնները շարժամի կը հանուին:

կ'ողեկաչուի: Անշուշտ «Հոգւոյն Սրբոյ» ըմբռնումը այնքան ինքնատիպ չէ Նուրիկին մէջ ու ատիկոյ յայտնի պատճառանիրով: Վասնզաւոր լոր մըն է անիկոտ, կ'հնթաղբեմ, ընդհանուր առաւածաբանութեան համար ու ազբիւր պիզումներու: Բայց Եկեղեցին ձեակերպած պատկերը երրիմ բանի կը տարուի արտակարգ խարսխիւններու, ուր զժուար է համեւիլ բանաստեղծին:

Երեքն ու կը ներկայանան իրենց ըստարգելիններուն ահանկէաէն մինչեւ իր առենը նիւթացած ձշութեամբ մըր: Աւ Նորիկացին Առաւածը եթէ հայ չէ, զո՞նէ րիւզանդական, տիալէքթիսիկէն, ու չառ բարուկէն մանսզ փիլիսոփոս ըմբռնումնալ չէ, որաւն թելերը մինչեւ նախաքրիւսնեայ դպրացները (իմաստասիրական) կ'երկննան:

Յետոյ, աւելի անդին պիտի տեհանուաին երրարգաւթեան գերն ու գիմազծութիւնը, աւելի մանրամասնութեամբ, քանի որ չկայ զիճակ մը ուր անկէ մասնիկ մը, ձառապայթ մը ինկած չըլլայ:

2. ԱՍՏՈՒԱԾՈՒՄՑՐՅՈՅԻ: Գլուխ մը ամբողջաւթեամբ նուեիրուած է Տիրամայրին: Դիրքին մէջ ուրիշ տեղիր անոր միջամատութիւնը և բարեխօսութիւնը կը հայցաւի: Աւթուններորդ (2) մաղթանքը անոր փառաբանութիւնն է:

Հսու Նորիկացի միբ սրբազն մատենագրութեան մէջ ընդունուած եղանակ մըն է որ կը գործածէ: Շարականներու մէջ Մեծացուցէները Ս. Կոյսին առափաղը կ'ընին ամենաբարձր թռիչսավ: Յզացում, բացարաւթիւն ու խորունկ յաւզամ աւենին անսնք գրեթէ բալորն ալ: Անոնց մէջ ակարը շատ ցանցու է հակառակ կազացումներուն ու թերութեանց սրանք սավարական հն միւս շարականներուն (Հարց, Ազարմեա, Տէր յերկնից և այլն): Աւ Նորիկացին կը մօտենայ Անոր պատկերներուն նոյն լեզուավ: Անո քանի մը հատ անսնցմէ.

Առաջն իբրև ցո, աշուշէ ցոյ հաւառնեան ուստի ուստի բարը բարը նետաւ, եթէ նշան, շառ ինացն ահանչի բացեցն ուրիշ դրաւակն այլն, և այլն:

Այս նմանութիւնները անշուշտ իմա-

ցական ծագում ունին: Բայց Նորիկացիին մօտ իմացուկանութիւնը զժուար է զանել զգայնութենէն: Ինչ որ կրօնքը սորվեցած է իրեն բնագանցական էակներու չուրչը, անիկոտ վիրածած է զրիթէ նիւթական զգայնութենն մը: Տեսէք թէ ինչպէս աստուածաբանական ծանօթութիւն մը կը վիրածած ոս թանձրացեալ պատկերին: «Ի բարձրեալն Հօրէ զօրացիու հոգանացեալ, հանգստահամբ Հագւոյն հանգերձեալ և մոքրագործեալ, բնակութեալ մուկացածութեալ և ատպութեալ»:

Մէջքիրաւմներով կարելի չէ նկարագիրը տալ այս ներբազականին: Նորիկացի ուրիշ ընդուրձակ գլուխներու մէջ (առանք Ազօթամատեանէն գուրս կը մնան) երգած է Սրբունին, ինչպէս նաև ստանուարներ գրած է անոր ի պատիւ: Այդ ամենէն կարելի է հանել զիրազանց կնաչ եթերային նկարը: Անիկոտ շատ աւելի կերպընկալ է իրը բանութելիք տարը քան Առաւածաւթիւնը ուր բանասահցը ըզգաւշաւոր ստիպուած է մնալու, քանի որ Եկեղեցին կը հակէ: Բայց Տիրամայրին հետ այդ աւստակ ձեակերպութիւններ աւելիրդ են: Աւ անոր գիմումներուն մէջ բանսանդը կը զանէ մարգակային զգացաւմներու ամենէն բաթեթիք լորերը: Անիկոտ մայր է, վիրջուպէս ու Աստուածայ մայր:

3. ԵՐԿԵԼՅԵՐԻ: ԶՕՐՔԵՐԻ: Արեւմտեան ազգերու զբականութեանց մէջ ասսնք կարեւը գեր ու ծաւու աւնին: Տանիէ, Թուսօ, Միլուան, միսթիքները նոյնքան ուշագրութեամբ կը վիրաբերուին անոնց սրբուն ստորանիներու ներսւն: Ասկէ զառ պահապան հրեշտակի հէքետթը քաղցը ազգօթներու թելոգիր հզած է: Նորիկացին ազգքատ է այս գետինին վրայ: Գիրքէն գլուխ մը միայն բացառաբար նուիրուած է անսնց: Աւ հասակուար յիշասակաթիւնները ինչ փոյթ եթէ չեն բաւեր միզի ցոյց տալու համար անսնց մտա-

պատկերը՝ Մնաց որ ինչ որ տուած է՝ ընթացիկ կողապարեն գուրո դոյն կամ դիմ ու չէ ճարտած։ Մեզի ծանօթ բլլարվի իր երեւակայտւթեան ահագնութիւնը, աման նիւթի մը առջև իր ժամկալութիւնը անմենա անմենա կը մնայ:

4. ՍԱՏԱՆԱՆ ԵՒ ԻՐ ԲԱՆԱԿՆԵՐԸ, Երկնայիններուն հնա այսքան կարծառած յարաբերութիւնն մը ետքը, մարդ կը զարձանայ Զարին ու անոր ուժերուն նուիրուած ընդարձակ կարեւութեան Անիկա կը մանէ գրեթէ ամէն զլուխի մէջ, բայց տարօրինակ զիմագծաւթեամբ։ Անշուշտ Տանիքի գծած գժրախա գեղեցկութեամբ մը նշանաւոր տիպարը չէ անոր Ստանան Նարեկացի չէ կրցոծ ինքնառափրացումէ մը անցընել այդ պատկերը ու անոր հագուեցնել անհատական յօրինաւուծութիւնն մը Անիկա, Ստանան վիրացեալ ըմբռնում մըն է, նման անոր զոր կատկարանները կ'աւոնդին անոր մասին Անոր յիշտակութիւնը գրեթէ միշտ տառաւածնչակոն կամ մեկնողաբանակոն է։ Այս տարածութեան փոխարէն զարժանուի մասնուարութիւն, միս կը ստանան անոր բանակները, վանականի, առելի ճիշդը անսպատականի մտայնութիւն մը հաս կը բազմապատկէ աւանդութեան սւսումները ձգնուարներու առաջօք տեսիլքները, փորձութիւնները, զդայտխարութիւնները կը վիտան գիրքին մէջ, սաեղծելսվ ճնշում մը որ չի հանդարտիր հակառակ լոյսին հալածող ազդեցութեանը Աւզգուկի եղանակէն զատ փոխարերութիւն, ակնարկութիւն, գիւտ ու պատկեր ալ կը գործածէ Նարեկացի այս դասկարդին հաս։

Անանց և իր յորմբերութիւնը զիրքին ամենէն մոռայլ, ամենէն զեղեցիկ, ամենէն բաթեթիք էջերը գրելու պատճառ կը դաշնայ: Վասնի Աղօթամաւանին ամենէն թանձացեալ, չօշափիլի առարինութիւններէն մէկն ու Մեզքին աբստրակցիոնն է: Ու Նարեկացի մեզքին հանել, հնար, մէջը միշտ կը անանէ գործադրիչը, մարդկութեան հայտակապ այդ հակառակորդը: Ու բանասական մէջը նիւթիւնն առաջ այս միամատութիւնը, զայցէ հնդկական հետաւոր ուղղագրադէ մը եկած, մացած Եկեղեցին վարդապետութեանը մէջ: Յայն ու բատին մշակոյթին աբstractionներէն մասեր սպրզած հն անշուշտ կազմած քրիստոնեայ այս ըմբռնումը: Ժակոտագրապաշտ ոչինչ կայ անոր կողմաւթեան մէջ: Անձնիշխան, ինքնիշխան բացարարութիւնները յաճախազէպ հն քըրիստոնայ մատնազրութեան մէջ: Նարեկացին իր կողմէն նոր զիծ չէ աւելցուցած այդ ըմբռնումին վրայ:

Հարնիքու ընթացքին, Անիկա երկրորդ երեսն է Մեղքին որ մեր սիրահերուն առաջին տարիաւորը ու զանիրէց կը սիրէ ըլլար:

Միջնադարեան դժուդակ ու գժրախան հերոսը, սպառյէլը անարկու զծայրաւթիւն կը ստանայ կարդ մը տեսիլներու մէջ: Անոր օժիտին ու խնդղովը», անոր լոյն երախներուն սօստիք ու անոր թեւերուն զարկը տրուած են հզօր իրականութեամբ մը: Macabre երեւակայութեան այս տառելութիւնը Նորեկացիին մէջ զիտուելիք մասնայտակութիւն մը: Անոր զայրաթիւնը կը բացատրէ դրական ու պայծառ սուզումներուն պակասը: Միջին դարաւ ամենէն ընթացիկ յլացաւմը քեւեռուած է այդ էջերուն մէջ զայիւ կորպատավ ու զոյնով:

5. ՄԻՋԻԼ: Նարեկացիին համար մարդկը ըմբռնում մըն է, որուն առորիերը Միջին դարը, Եկեղեցի մեկնիչները տուած են: Անոր հիմնական զիծը գտուծ կ'ըլլանք երը ըսենք թէ մարդկութիւնը զիրազոյն տիպօս մըն է, որ խոնայեցաւ նոյնիսկ երկնայիններուն: Որուն յօժարեցաւ հազարդուիլ Աստուածութիւնը, իր երկրորդ զէմքով: Միջնադարեան այս մատապատերը Նարեկացիին համար փառքի միծագոյն կառան մըն է: Իր բոլոր մեղքերով, իր բոլոր անկատարութիւններով, ու թերես անսնց համար իսկ, մարդ կաշումը նախընարելի է հրեշտակներէն ուրուք իրը յօրինում ու վար կը մնանքանի որ անսնցմէ առնուած է libre arbitre կարսութիւնը: Սրաւառւէ է անշուշտ այս միամատութիւնը, զայցէ հնդկական հետաւոր ուղղագրադէ մը եկած, մացած Եկեղեցին վարդապետութեանը մէջ: Յայն ու բատին մշակոյթին աբstractionներէն մասեր սպրզած հն անշուշտ կազմած քրիստոնեայ այս ըմբռնումը: Ժակոտագրապաշտ ոչինչ կայ անոր կողմաւթեան մէջ: Անձնիշխան, ինքնիշխան բացարարութիւնները յաճախազէպ հն քըրիստոնայ մատնազրութեան մէջ: Նարեկացին իր կողմէն նոր զիծ չէ աւելցուցած այդ ըմբռնումին վրայ:

(Եարևակելի, 1)

8. ՕՇԱԿԱՆ